

Հ Ա Ն Գ Ի Ա Տ  
Տ. ՄԱՇՏՈՑ ՎՐԴ. ԲԱՐԻԼՈՒՄԵԱՆԻ  
(1895 — 1986)

19 Յունո ար, Կիրակի օրուան արշալոյսին, երբ Մայրավանքի մեծ զանգը ուրախ գանդի ններով եկեղեցի կը կանչէր հաւատացեալները ներկայ ըլլալու Ս. Ծննդեան Պատարագին եւ «Զրորինէքթին»՝ Պարտիացաթաղի իր մինակուկ խուցին մէջ իր ալքերը յախտենապէս կը փակէք Ս. Ուխտիս երիցագոյն անդամ Տ. Մաշտոց Վրդ. Բարիլումեանը, որ հակառակ իր յա աշցած տարիքին (90ը անցած էր) բանի մը ամիսներէ ի վեր միայն կը ծառայէր անկողնոյ:

Հայր Մաշտոց, աւազանի անունով Սարգիս, Սուէտիացի էր, ծնած Գիթիան (Անտիոք) 1895ին: 1933ին գալով Նրութաղէմ, արձանագրուած է Միարան եւ ծառայած Ս. Յարութեան Տաճարին մէջ, շատ չանցած ընդունելով Ուրար: 1946 Օգոստոս 24ին. Շողակաթի Ս. Էջմիածնի տօնին, արեղայ ծնոնեազրուած է ներանաշնորհ Տ. Կիրիկ թ. Պատրիարքէն, որ զինք վերակոչած է իր հանգուցեալ քահանայ հօր անունով: Օծակից ունեցած է Քեթղենէմի նախկին Տեսուչ հանգ. Տ. Մեսրոպ Վրդ. Տեփոյեանը:

Հայր Մաշտոց նաի կը ստանձնէ Տեսչութիւնը Գեթամեանի Ս. Աստուածածնայ Տաճարին (մինչև 1950), ապա տեւեական Ժամարարութեան կը կոչուի Ս Յարութեան. Տաճարէն ներս, ուր Տեսչական պաշտօն կը վարէ 1963—1971, հակառակ իր տարիքին իր անխափան մասնակցութիւնը բերելով Տաճարէն ներս կատարուած առօրեայ եւ այրազան արարողութիւններուն (գիշերային եւ ցերեկային): Տեսոյ երկար ատեն եւ մինչև տարի մը առաջ վարած է Խոստովանահօր պաշտօնը:

Հանգուցեալ Հօր անջնչացած մարմինը կրող զագաղը Մայր Տաճար փոխագրուեցաւ երկուշարթի երեկոյեան, մասնակցութեամբ բովանդակ Միարանութեան եւ եկեղեցական արարողութեամբ: Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ յաջորդ առաւօտ (Ռերշարթի, 21 Յունուար): Աւագ Սեղանին վրայ հանգստեան Ս. Պատարագը մատոյց հերարար մեր մէջ գտնուող Հոգ. Տ. Եղիշէ Վրդ. Պալեսնը: «Ողջոյնէն առաջ, բայց հանուեցաւ դագաղը, ուր վերջին օծումը կատարեց Լուսարապետ Գերշ. Տ. Քարեզին Արքապս. Գաղանճեանը: Միարանութեան անդամներէն զատ, ներկայ էին տօներու առթիւ Ս. Աթոռ գտնուող հիւր վարդապետներն ու Ա. Յարութեան Տաճարի Յունաց նախկին եւ ներկայ Տեսուչներն ու Լատինաց Տեսուչը, ինչպէս նաեւ ստուարաթիւ ժողովուրդ: Ապա, Գերշ. Տ. Տիրայր Արքեպս-Մարտիկանի գլխաւորութեամբ, յուղարկաւորութեան երկարածիկ թափօրը նամբայ ելաւ դէպի Ս. Փրկչի վանքը, ուր ամփոփուեցաւ Հանգուցեալ Հօր մարմինը, զանքի արեւմտեան պատին կից գերեզմանատառն վարդապետաց յատկացուած բաժնին մէջ:

Հայր Մաշտոց իր ծայրայեղ բարեպաշտութեան — ամէն առաւօտ եւ երեկոյ կարելի էր զինք տեսնել Ս. Մակարայ մատրան մէջ — կը միացնէր յանախ միամիտ հաւատալիքներ, ինչ որ իր ներկայութիւնը կը դարձնէր աւելի հանելի եւ իր նամակիդներու շրջանակը աւելի լայն ու պէսպիսուն: Հին դարերու տիպար նողեւորականները յիշեցնող հոգեւորական մը, որ զիտէր հաշտուիլ մը ալ դարուն մթնոլորտին հետ:

Յաւերժարութիւն լոյս գլ. անդորր՝ իր գարի հոգիին: